

“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ,”

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

ԽԶ. ՏԱՐԻ — 1932

Կը խմբագրուի եւ կը հրատարակուի

ՄԵԽԻԹԱՐԻՏԵՆ ՄԻՆԵՐՆՈՒԹԵՆՆ ԿՈՂՄՆԵՆ Ի ՎԻԵՆՆԱ
աշխատակցութեամբ ազգային եւ օտար Քանասէրներու:



Որպէս զի աւելի մատչելի դառնայ Ուսումնասիրութիւնս
օտարալեզու արեւելագէտներուն, Խմբագրութիւնս
շարունակաբար պիտի ներկայացնէ նաեւ կարեւոր
քանասիրական յօդուածներուն համառօտ մէկ ամփո-
փումը, միջազգային որ եւ է լեզուաւ:



Քաժանորդագինն Է արեւն երկրի
համար՝ 5 տորար, կանխիկ:

Մեր հասցէն՝

REDACTION DE LA REVUE “HANDES AMSORYA,”

VIENNE (Autriche), VII, Mechitharistengasse 4.

ԲԱՅՈՒԱԾ Է ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ,”

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

ԽԷ. ՏԱՐԻ = 1933

“Հանդէս Ամսօրեայ,” հայագիտական ուսումնասիրութիւն կը հրատարակուի
Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան կողմէն աշխատակցութեամբ ազգային եւ
օտար քանասէր գրագէտներու:

Կը քննէ, կ'ուսումնասիրէ հայ մշակոյթի պատմութիւնն անցեալին եւ ներկային
մէջ. կը ծանօթացնէ հայագիտական աշխատասիրութիւնները հայ եւ օտար մամուլին
մէջ, կը պահէ տեղեակ իւր ընթերցողները հայ գրական կեանքի ընթացքին:

Կը հրատարակուի քաժանորդագրութեան բոլոր հայ մտաւորականները, վիճա-
նականները, տնտեսները: գործատերերն եւ գրասէր հայրենակիցները:

“Հանդէս Ամսօրեայ” ի տարեկան քաժանորդագինն է ամէն երկիրներու համար
ՀԻՆԳ ՏՈՂԱՐ:

Դիմել՝

Rédaction „HANDES AMSORYA“, Wien, VII., Mechitharistengasse 4.

“HANDES AMSORYA,”

MONATSSCHRIFT FÜR ARMENISCHE PHILOLOGIE

XLVI. JAHRGANG — 1932

Herausgegeben und redigiert von der

MECHITHARISTEN-KONGREGATION IN WIEN
unter Mitwirkung zahlreicher Armenisten.



Um unseren nichtarmenischen P. T. Abonnenten
die Benützung unserer Zeitschrift zu erleichtern,
werden wir fortlaufend von den wichtigen philo-
logischen Abhandlungen ein kurzes Resumé in einer
europäischen Sprache geben.



Preis dieses Jahrganges 5 Dollars.

Unsere Adresse:

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Բ. ՏԱՐԻ 1933

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆը կը հրատարակուի Պլովտիի Մխիթարեան վարժարանի կողմէն:

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆի նպատակն է օժանդակել դպրոցական կրթութեան գործին, արծարծելով նոր սերունդին մէջ տոհմային ինքնագիտակցութիւնը, մայրենի լեզուին սէրն եւ աւանդելով անոր քարոյական եւ քաղաքացիական դաստիարակութեան սերմերը:

Ամսաթերթին հետաւնդած նպատակը ինքնին բաւական է, որ վայելէ ան հանրութեան համակրանքն եւ գուրգուրանքը եւ օր ըստ օրէ գտնէ ընդհանուր հայութեան մէջ տարածում:

Ուսումնարանի տարեկան բաժանորդագինն է արտասահմանի համար՝

Ֆրանսական ֆրանք 20.—.

PLOVDIV (Bulgarie)

Դիմել՝ *Rédaction „OUSSOUMNARAN“*

3, Rue Stefan Karadja, 3.

ԲԱՅՈՒԱԾ Է ԲԱԺԸՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԲԵԶՄԱՎԷՊ ՀԱՆԳԷՍԸ

ՈՐ ԿԸ ԹԵՒԱԿՈՅԷ ԻՐ ԳՈՅՈՒԹԵԱՆ ԻՆԵՍՈՒՆԵՒՄԷԿԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ 1843—1933

ԲԱԶՄԱՎԷՊ Հայ Մամուլի երիցագոյն ներկայացուցիչը, հաւատարմ իր նախկին եւ հիմնական նկարագրին եւ դիտումներուն կը շարունակէ իր նուիրական կոչումը Հայ Ազգին հմնացական եւ քարոյական զարգացման գրին եւ դիտումներուն կը շարունակէ իր նուիրական կոչումը Հայ Ազգին հմնացական եւ քարոյական զարգացման գրին եւ դիտումներուն կը շարունակէ իր նուիրական կոչումը:

Ըստ այսմ Մխիթարեան Ուխտիս Հայրերը, գործակցութեամբ ազնիւ ազգակիցներու, պիտի տան միշտ թարմ եւ նորագոյն ուսումնասիրութիւններ մեր

ազգային լեզուի, գրականութեան, պատմութեան եւ գեղարուեստին շուրջ:

Այս նոր շրջանին, որպէս զի հայ գրասէրը մօտէն եւ գիտակից կերպով ապրի հայ մտքով եւ օրուան գրականութեամբ, գրախօսականներու ծիս քաժնիս հետ համագրութիւնս ամէտ ամիս հակիրճ գծերով պիտի ներկայացնէ հայ պարբերական մամուլի լաւագոյն եւ օգտակար յօդուածներուն ամփոփումը, ինչպէս նաեւ ամօրեայ տեսութիւն մը հայկական կեանքին եւ միջազգային քաղաքականութեան:

Ստացուած գրքերը շտրհակալութեամբ պիտի ծանուցանենք, ինչպէս միշտի հիմա. իսկ գրախօսութեան համար կը խնդրենք որ ամէն հեղինակ կամ հրատարակիչ երկու օրինակ դրկին մեզի իրենց գործերէն:

ԲԱԶՄԱՎԷՊ ի բաժանորդագրութեան պայմանները նոյն կը մնան, այսինքն տարեկան բաժնեգին՝ տոլար 3.5:

Դպրոցներու, որբանոցներու, ազգային գրական եւ այլ միութիւններու համար՝ կէս գին, այսինքն տոլար 1.75 Ասկէ զատ ո՛ր եւ է գեղշի համար հարկ է կանխապէս յարմարիւ յմբարգրութեանս հետ. հասցէ՝

*Rédaction de la Revue
„PAZMAVEB“ St. Lazare, Venise (Italie).*

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ ՔԵՂԱՐՈՐԵՍՏԱԿԱՆ



Գեղեցիկ եւ ճաշակաւոր գաղջ մը գրասենեկի կամ հիւրասենեկի համար, զոր ամբողջ տարի մը իւրաքանչիւր ոք հաճոյքով պիտի կարենայ աչքի տառջն ունենալ:

ԿԱԶՄՈՒԱԾ Է ՉՈՐՍ ԳՈՒՆԱԳԵՂ ՆԿԱՐՆԵՐԷ

Ա. ԲԱԲԱՅԵԱՆ	Երաժշտական Խոյնհոռք
Բ. ՇԱՀՆՆ	Նիմա
Ս. ԽԵԶԱՏՈՒՐԵԱՆ	Հայ հովիւր
Յ. ՓՈՒՇՄԱՆ	Պոռտուս

Դիմել ուղղակի տպարանիս հասցէին.

Imprimerie Arménienne: St. Lazare — VENISE (Italie).

Արտասահմանի մեր հայրենակիցները կրնան դիմել՝

- ԲԱՐԻՉ — Շ. Սամուէլ Գրատուն
- ԳԱՀԻՐԷ — Յուրիկեան
- ՀԱՆՔՊ — Պողարեան
- ՆՈՒՆ-ՇՈՐՔ — Հայ Կրթական Հիմնարկութիւն
- ՊՈՍԹՈՆ — «Պայքար» Օրագրի

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ ՃԼԳ.

ԵՂԻՇԷ ՎԱՐԴԱՊԵՏ ԵՒ ԻՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ-ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

Հ. ՆԵՐՍԷՍ Վ. ԱԿԻՆԵԱՆ

Մեհթ. ՈՒԽՏԷ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Վ Ի Ե Ն Ն Ա

Մ Ե Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1932

Տ՞, ԷՂ 400. Գին՝ զուկց. ֆր. 4.—.

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ ՃԼԳ.

Գ Ա Ս Ա Կ Ա Ն Հ Ա Յ Ե Ր Է Ն Ը Ե Ի Վ Ի Ե Ն Ն Ա Կ Ա Ն Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Գ Պ Ր Ո Ց Ը

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԳԱՍԱԿԱՆ ԼԵԶՈՒԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՆԿՄԱՆ ԵՒ ՎԵՐԱ-
ԾՆՈՒՆԳԻ. ՀԱՆԳԵՐԶ ՀԱՄԱԹՕՏ ԱԿՆԱՐԿՈՎ Հ. ՅՈՎՍԷՓ ԳԱԹՐՃԵԱՆԻ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹԵԱՆ (1820—1882) ԵՒ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐԵԱՆ ԳՊՐՈՑԻ
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ (1840—1854) ՎՐԱՅ

ԳՐԵՑ

Հ. ՆԵՐՍԷՍ Վ. ԱԿԻՆԵԱՆ

Մեհթ. ՈՒԽՏԷ

Վ Ի Ե Ն Ն Ա

Մ Ե Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1932

Տ՞, ԷՂ 387. Գին՝ զուկց. ֆր. 4.—.

Verantwortlicher Redakteur: Rudolf Reithofer, Faktor, Wien, VIII., Laudongasse 4.